

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ՄԱՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՆՇՄԱՐՆԵՐ

ՀԱՄԵՍ, ՀԱՄԵՍԱԿԱՆ

(Փիլ. Բն. Է. եւ Տեսական, Խար. Գ. 65. Պիտ. Եար. Կուս. Երզն. Մըր. Ռուկինոր, Տօնակ.)

Համես բառը կը լիչէ եռունացին (Գ. 65), եւ Փիլոնի թարգմանիչը բահանայութեան է. ճառին մէջ՝ Պիտոյից զիրը, ինչպէս նաև Նարեկացին իր կուսութեան գրրուածքին, Երզնկացին՝ իր Մատթէսով մեկնութեան առթիւ կը յիշատակեն. իսկ Ռուկինորը ունի հետեւալ խօսքը «Հոգին առըր այի եւ համես, անհող». Տօնական կամ Տօնապատով գրքի սա խօսքը աչքառու է. «բաժանի եօրինականն ի համեսական, ի պաշշանական, ի և Տեսական։ Համեսականն է արդիուշ զբաց վիճակութիւն»։

Համես կամ համեսական բառը չտու հին է եւ զործածուած է Ավեստայի մէջ (Զ. 2. 5-12) և ունի տարրեր նշանակութիւն քան ինչ որ վիրոյիշեալ մեր մատենագիրները կիրարկած են իրենց երկերուն մէջ։ Դենիմազգեզը հետեւալ կերպով կը մեկնէ Համեսական բառը. Համեսատականն այն կայանն է ուր յետ մահու կը խմբուին հոգիները անոնց՝ որոնց բարի գործերը չար գործերէն առաւելութիւն չունին, համահաւասար են. այսպէս նաև այն մազդէականը որ չար գործերու տիրացած ու մե-

նամեն արաբերէն շիր (չու = երգ. Եերուած) բառ էն կ'ածանցեն զայն, բայց այդ պարագային՝ ուստին ձեւը շիրական պէտք էր ըլլար եւ ոչ շարական (հման. Ցովհան Սամիկինեանի Երեւեցուածին վերջին մար): Անամ ալ հայեցի ձեւ մը կ'ուզեն տալ բառին մեկնելով զայն իրեւ շար ականց, որմէ եւ զիրքն ալ շարունց? կոչուած. եւ կամ շար, շարեւ հայերէն բառեր՝ արձակ սնավ գրուածներ շարադրեւ հասկանով։ Կամ նաև ուրիշներ ու աւելի բարբարիկ ձագում մը կ'ենթարեն Շարականը մեծացնելով Sarracenus (Սարակինոս) անունին, զոր լուսններ կուսային միջին դարու արաբերան՝ արեւելցի? նշանակութեամբ, եւ շարքի (արեւելեան երգ) բառն ալ նոյնին մէկ ծանօթ ձեւը նկատելով։ Այս բախտացի սուրբարանութիւններէն բերես հաւանագյուն համարուի շիրէն (նայերէն շիր) կամ աւելի նիշտ նոյն բառին բայց Քերող ձեւէն ածանցումը, որով շարականը «Եերողական» գուածներու նշանակութիւնը կրնայ արդարացնել։

Դանչցուած է, բայց արիւնակցական ամուսնութիւն կնքած ըլլալուն համար (\*), եթէ զժոխոց արժանի իսկ լլլոյ՝ անոր հողին կը հիւրընկալուի Համեսականն մէջ. այս բացատրականը կը քաղենք Դենիմազգեզի արարողական մէկ զիրքէն՝ Shâyst la-Shâyst էն. որով հասկնալի կը զառնայ թէ, ըստ նոյն կրօնից, Համեսատական ըսուածը ո՛չ զժոխոքն է մեղառորաց, եւ ո՛չ արքայութիւնն արգարոց, այլ կայքը կամ կայանը հոգւոց այն մեռնող անձերուն որոնց մեղաց զործերը բարի կամ առաքինի զործերուն հաւասար են, ինչպէս նաև անոնց որ մեղառոր ըլլալով՝ կատարած են արիւնակցական ամուսնուած թիւներ։ Shâyst la-Shâyst ի անգղ. թարգմանութեան մեկնիչը Համեսականի նշանակութեան մասին կու տայ հետեւալ բացատրութիւնը. «Ardâ-Vîrâf զիրքը կ'ըսէ թէ (տե՛ս Ավետար, Զ. 2, 5-12) մեռնողներուն մէջ տեսնուած են մարզեր՝ որոնց հոգիները կը մնան միեւնոյն կայանին մէջ, եւ թէ տեղեկութիւն առնուած է որ նոյն տեղը կը կոչուի Համեսական («մշտնջենական կայան») և հոգիները կը մնան նոյն տեղը մինչ յորութիւն մնաելոց. եւ ասոնք են այն մարդոց հոգիները որոնց բարի զործերը և մեղքերը հաւասար են։ Այսպէս պէտք է խօսիլ մահկանացուներուն, օրարի զործերուն համար ագահութեամբ եւ բռնութեամբ մի՛ վարուիք. արքայութեան համար մեղքէն առաւելագոյն առաքինի զործեր պէտք է ունենալ. եթէ մեղքերը աւելի են զժոխոքի արժանաւոր կ'ըլլան, իսկ եթէ երկուքը համուհաւասար են Համեսատականին մէջ կը մնան, մինչև յարութեան կեանքը։ Այդ հոգիներուն պատիմքը, մինութուի փոփոխութեան համաձայն, կ'ըլլայ պաղկամ տաք, և ուրիշ պատիմքի չեն ենթարկուիր»։

Պահկաւերէնէ փոխ առնուած Համեսական բառը կորուսած է իր նախնական նշանակութիւնը եւ զյոյութիւնը ունի հայ լեզուին մէջ իր պարզ նշանակութեամբ. այս տաթիւ պէտք է զիտել թէ հանգերձեալ կեանքի վիրաբերութեամբ հայ լեզուն ունի ուրիշ փոխուութիւններ ալ որոնք կը պահեն իրենց խկական նշանու-

(\*) Տե՛ս Խառուատուր բառի մասին մեր տակ լուսաբանութիւնն (Միան, 1932, Մարտ, էջ 85-88)։

կութիւնը, այսպէս անոյշվ բառը Արքայութիւն իմաստով, բայ սուզագարանութեան, այդ բառը ձեւցած է զենու աև բացառական մասնիկով և առ' շահէն որմէ հետեւարար անառջան որ ամփոփուած է «անոյշք»-ով՝ անապականութիւն, անմանութիւն, անդուրիւն իմաստով. հետեւեալ վկացութիւնները պարզօքէն կը յայտնեն Անոյշվ բառին Արքայութիւն իմաստը. «Յանուչից», եւ ի բազմերան կենացն տարապիր գտանէր» (Եւս. քր. Ա.). «Ճի թերին յանոյշչ, եւ միւս թերին ի գծոխո» (Եղնիկ), աւելի ցոլացուցիչ է Եղնիկին խօսքը: «Եոյն արմատն է որ կը տեսնուի պարսկերէն Անուշիւրուանի կամ Նեկշիրուանի և մեր Անուշաւանի հետ որուն պահևաւիկ ձեւն է անուշակ-րուրան կամ «րուվան», որ է անմոռն ողի»: Յաճախապատռում զրոց մէջ ալ որ սովորաբար կուսաւորչի կ'ընծայուի, արքայութեան վայելքն ստէպ կը կոչուին Անուշակ փառք, Անուշակ վայելք. և այլն:

Հեթանոսական հաւատքէ մնացած եւ պահևաւերէնէ փոխ առնուած բառ մ'է նաև Տուզախ կամ Տիւզիխ բառը, դժոխ նշանակութեամբ, որուն Տյուրի անունը եւս տրուած է, եւ ըստ Տարմենսթէթէրի, այսի ահ = չար աշխարհէ կը նշանակէ:

Ուրեմն, հայ լեզուին այս երեք բառները որոնք են Համեստական, Անոյշվ եւ Դժոխի պահևաւէն փոխանցուած են հայերէնի մէջ, վերջին երկուքը Քրիստոնէութեան մէջ կը պահեն լրենց կրօնական նըշանակութիւնը. իսկ առաջինը՝ ինչպէս ըսինք, հայ լեզուին մէջ կը պահէ բառուգիտութիւնը իսկ իր նախնական նշանակութիւնը կորուսած է, թերեւս անոր զրադաշտական իմաստին խօսելիութեանը համար, քրիստոնէական ըմբռնումով:


Քանի որ հանգերձեալ կեանքի շուրջ կը դառնայ վերսպրեալ մեր փոխառեալ հայեցի բառերուն իմաստը, հարկ կ'ըլլայ որ քանի մը խօսք ալ ըսինք հոգւոյ դատաստանին համար, մեր մատենագրութեան և հայ ռամկազիտութեան տուեալներէն կարելի կ'ըլլայ իրազեկ ըլլալ թէ Հայոց մէջ մուտ դասած էր Դենիմողեղի կրօնքը, որով հին մազդէական հայերն ալ ընդունած են այն զրադաշտական կամուրջը որմէ կ'անցէին մեսելոց հոգիները և յետոյ տեղի կ'ունենար դատաստանը. ըստ

մազդէական զիցաբանութեան, դատաստաներն երեք եին Միկր, Մրասա և կամ Մրու որ է Միջին զարու Ակրօֆը, եւ Ռասնու: Առաջինին և երկրորդին համար Ավետայի մէջ կը գանուին ընդարձակ փառաբանութիւններ, Սրասաս բառը երկու նըշանակութիւններ ունի, Ավետայի շատ մը հատու ածներուն մէջ «ունկնդրութիւն» և կամ «ունկնդրող» իմաստը կը կրէ, Սրասայի կը տրուի «արդար գատաւոր» մակդիրը: Գիշերուան այն մասը՝ որուն վրայ Սրասաս մասնաւոր կերպով կը հսկէ, կէս զիշերէն մինչև արշալուսի ժամանակամիջոցն է: Սրասայի և Միկրի մի ուրիշ մերձեցումը կը հետեւի իրենց այն համախոհական գերէն զոր կը կատարեն հսկելու զաշինքի և օրէնքի գործադրութեան համար: Խնչպէս Միկր, այնպէս Սրասաս ինքն ալ, կը պատճէ երգմնազանցութիւնը. վերոյիշեալ երեք դատաւորներն ալ կը մասնակցին հոգւոյ դատաստանին և կը կազմեն այն ատեանը՝ որուն առջև մահուանէ յետոյ մարդոց հոգիները պիտի ներկայանան: Դինի մազդէակի դատաւորներուն հոգւոյ դատաստանը կարձ էր և չուտ, կամ ըստ զրոց, Համառօս: Այս բառու շատ հուանական է որ զրադաշտական աղանդէն փոխանցուեր է Հայոց հեթանոս Հայերէն մեր քրիստոնեայ հայերերուն, ինչպէս կը կորդացուի եղիշեի Պատմութեան մէջ ալ, և Զիաննոս հատուցմանն արգար դատաստանին». «Առնել համառօս յաւիտենից ի մէջ արդարոց և մեղաւորաց»: Ուրիշ մ'ալ զրած է. «Հանդերձեալ է Որդի Ասաւուծոյ զալ փառօք եւ առնել զիաննոսն յաւիտենից», նոյնպէս եւ Շարականի երգածն. «որ ի վերջնումն ուուր համառօսի»: Համառօս դատաստանն երկար բացաբառութիւն ալ չէր կրնար ունենալ, արագ արագ կտրուած վճիռն, կամ յաջ կամ յահեակ նայել կուտայ, ի վեր կամ ի վայր, այսինքն ի կայանս արդարոց՝ որ է ըստ մեզ՝ Արքայութիւնը<sup>(\*)</sup>, կամ ի կայս մեղաւորաց՝ որ են Դժոխւք (տե՛ս Հիմ Հաւատք, էջ 422—423):

(\*) Վարդանանց Պատերազմի պատմիչը՝ մեր եղիշե վարդապետ իր «Վասն հոգւոց մարդկան» նաուին մէջ կայան, կամ եղիշեութական կայան կ'ըմբռնէ անհանելի անդի կամ դրախտ եւ երդուր երկինի, ըստ Ա. Պօղոսի:

Բազմահմուտ բանասէրին վերի տողերուն վրայ կարելի է աւելցնել համառ բառին վերի խմաստով ածականաբար գործածութիւնը. համաձայն Շարականի՝ «ը կ'ըսէ ոի վերջնում աւագր համառօժի»։ ըստ Դաւիթ Անյաղթի, որուն «բարձրացուցէք» խորագրով Գողզոթայի մէջ խօսած խաչի ճառին մէկնութեան մէջ Ս. Շնորհալի հայրաբետը կը գրէ «Համառօտ տսէ», քանզի ոչ ըստ օրինի մարմանաւոր դատաւորաց ի գտաել յերկարի ժամանակն կամ քննութիւնն, այլ համառօտ և կարճ բանիւ ունի լուծանել զահման դատաստանին։ Ուրիշն կը ստիպուինք մտածել թէ մեր սուրբ կրօնաքին փառաբանակոն ու բացաբանական առութեանց մէջ կիրարկուած կրօնական բառաերուն տակ երբեմն կը ծածկուին այնպիսի իմաստներ՝ որ մեր նախնեաց հին հաւատագին վաղնջական ցոլքերը կրնան համարուիլ։ Սակայն հայ հեթանոսական հաւատագին մեացած բառեր ալ ունինք որոնք դեռ կը պահեն իրենց պարզ նշանակութիւնը, բայց կորուսած են իրենց նախնական իմաստը հեթանոսական հաւատագին. անոնց կարգին է Համեստական բառը, ինչպէս որ վերև բացաբարեցինք։

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱԽՆԱՂԻՆԻ



## ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆՈՒԹԻՒՆՔ ՖԷՇՏԱՄԻՆ, Ի ԹԱՒՐԻՉ, Ի ՊԱԼՏԱՏ

( ձամբու նօրեր )

### ԷՇՄԻԱԿԱՆ

1931 ին ամառը յուլիսի սկիզբը եղմիածին կը գտնուէի։ Եօթը հաղորի մոտ ձեռագիրներուն մէջ եկեղեաց գաւառ կամ երգնկա և իր ըրջակաները գրուածները կը փնտուէի։ բազմաթիւ թանկագին ձեռագրաց հանդիպեց և սակայն ուշագրութիւնս գրաւեց հետեւեալը որուն յիշատակարան-ճակատը եղածին պէս ընդօրինակեցի, պարզապէս ծանօթացնելու համար։

Եջմիածնայ Զեռագրատան թիւ 72 (= 152) ժողովածու։ նոտրագիր, անթուական։

« Զայն թարգմանեաց Բարսեղ վարդապետ Հորովմաւոր, և (5) Հոկտեմբերի 1670 ի մեծն Հոռմայ գելապատիւ սենեկի

առակելականի (մէկ տող բաց) Միքայէլ Անձելօ, Ծիչչի, խորհրդական (մէկ տող բաց) ի Հոռմ ընդ տպարանում գերապատիւ սենեկին առակելականի, 1679, (մէկ տող բաց) Զօր թարգմանեաց, Բ. Վ. Հ. Նաւոր 10, նոյեմբերի ընդ նմինն ամիւ։ Կանոնք սրբոյն Կոստանդիա Հայոց կաթողիկոսի որի Կիլիկեա ի ժամանակս Հեթմոյ արքային Հայոց թիւն ՊՂԵ (1246)։

« Զգուշացի քահանայն և զձեթն սակաւ . . . ևն ։

Բարսել վարդապետ Հորովմաւոր, որ ծանօթ է նաև իրը Հորովմ, ապրած է ԺԶ զարու վերջը, բնիկ Կ. Պալսեցի է։ Եղած է թարգմանող զանազան կրօնական գրութեանց, որոնցմէ հատուածներ կը յիշուին զանազան մատենագրաններու մէջ, նաև Վիեննայի Մխիթարեան մատենագրանը։

### ԹԱԿԻՐԻՑ

1931 ին 15 օր մնալու հաճոյքը ունեցայ հօս։ Այս առթիւ յարմար նկատեցի Ս. Առատուածածնայ կամ Առաջնորդաբանի բակին մէջի օտարալեզու տապանագրերը հաւաքէլ, որոնցմէ մեծ մասը կոտրած, մաշած կամ այլապէս փճանալու վրայ են։

1. ISABELLA NISBET Died 3 September 1834 Aged One Year.

Վերի զբութիւնը Անգլիերէն է, կը թարգմանեմ. «Ի յիշատակ Գէորգ Դիզոսինի վախճանական լինապետի նորին վեհափառութեան 26 Զօրագունդին որ մեկնեցաւ այս կեանքէն . . .»։ Ինչպէս կը տեսնուի թուականը կը պակսի, կարեոր պակաս մը։ Հօս յիշուած նորին Վեհափառութիւնը Անգլիոյ թագաւորն է։

2. In Memory of Geo. Dickson Late Sergeant of H. M. 26 Regt. Who Departed This Life On The...

Ասիկա եւս Անգլիերէն է, եօթը տող, կտոր կտոր եղած, մարմարի վրայ։ Կը թարգանեմ «Ի յիշատակ Գէորգ Դիզոսինի վախճանական լինապետի նորին վեհափառութեան 26 Զօրագունդին որ մեկնեցաւ այս կեանքէն . . .»։ Ինչպէս կը տեսնուի թուականը կը պակսի, կարեոր պակաս մը։ Հօս յիշուած նորին Վեհափառութիւնը Անգլիոյ թագաւորն է։

3. Alexandre A Née le 25 Août 1849 Décédé le 3 / 15 Fevrier 1851

Զեռագրի նման քանդակուած մարմարի վրայ. այս ֆրանսերէն լիզուով տապանագրս զետեղուած է մեծ սեւ կրանիթի մէջ։ Կը թարգմանեմ «Ալեքսանդր Ա. ծընած 25 Օգոստոս 1849 և մեռած Փհտրուար